

**ԿՐԹՆԱԿԱՆ**

**ԵՐԶԱՆԿՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ**

«Կացե՛ք յիս եւ ես ի ձեզ»  
(ՅՈՒՀ. ԺԵ. 4)

Իր վերջին ընթրիքին՝ բաժանման վերջին արտայայտութիւնները եղան այս խօսքերը: Իր «բարեկամները»՝ պարզ սեղանի մը շուրջ, տակաւին անմերձ իր հոգիին՝ կ'ունկնդրէին զի՛նք՝ ապշուպ ու հրաշքստ զգացումներով: Իւրաքանչիւրը կը մենախօսէր, ու կը լսէր հոգւոյն մէջէն՝ կարծես անձանօթ «մնացած» բանի մը այնքան ըղձալի խրտղանքը: Ամէ՛նքը — մինչեւ անկիւնադարձը սեղանին՝ դռան մօտ՝ իր տեղը գրաւող շփոթ Իսկարիովտացին — կը խորհրմ թէ՛ կ'ունկնդրէին զի՛նք՝ բացարձակապէս վերացած: — Մարդիկ ամենէն աւելի գեղեցիկ ու սիրելի կը թուին ըլլալ՝ մահուան ու բաժանման բոպէններուն —: Ու իր բառերը՝ ամենէն աւելի օրհասական այդ բոպէին՝ կը լեցունէին երկնային շունչով մը: Ամէն մէկ ձեռքի թելադրական շարժում, նայուածքի մը շնորհալի կորանքը, ու գաղտնի հառաչքի մը շունչը՝ կը բանար իւրաքանչիւրին սրտին մէջ՝ գեր-երկրային անուշը, ու սրբացած գորովի մը թաքնուած մեծ իղձը: Սիրելու՝ ու այդ սիրոյ մէջ երջանկանալու համամարդկային տիրական զգացումէն որ կրկին անգամներ, երեան կ'ելլէր՝ անսնց տագնապով սքօղուած սրտերուն մակերեսը: Ապրած էին իրենց ծանօթ նազարէթցիին հետ. տեսած զի՛նք իրենց զրկիցներուն շուրջ՝ կեցած ծոփեզրին՝ բայց ձգած մէկդի, նաւերուն մէջ ուռկանները և իրենց հայրը՝ ու եկած իր ետեւէն: Շրջած զիւղեր ու քաղաքներ: Առանձնացած անապատներու ու լեռներու բարձունքները: Ականատես եղած իր հրաշքներուն ու հեռուէն լսած իր փորձութիւններուն պատմութիւնը, ունկընդրած շատ անգամ նաև այլոց հետ ունեցած իր խօսակցութիւնը: Այժմ կը մնար «վերջինը»: Մեր վերջինը չէ ասիկա՝ թոյլ, վարանոտ ու հեղգ. այլ վերջնական ու հաստատական վերջինը: Այն՝ զոր պիտի ուզէր ընել հա՛յրը միայն իր որդւոյն ու

ըսել միայն ի՛նք իր բարեկամներուն՝ «Կացե՛ք յիս եւ ես ի ձեզ»: Հոգեղէն մարդուն իր հոգեղէնին մէջ՝ ստեղծագործութեան առաջին օրէն ի վեր «մնացած շունչին» գիւտը՝ ու անոր հետ իր միանալն էր զոր կը յայտարարէր Յիսուս աշխարհին: Տառապած մարդոց՝ որոնք միշտ «վերջինը» փնտոեցին իրենց կեանքի դժբախտութիւններուն ու բարեբախտութիւններուն մէջ՝ իր ուրախութեան շունչն էր զոր վերստին տալ կ'ուզէր: Հրաւիրել մարդիկ՝ որ երջանկութիւնը՝ միայն իր միութեան մէջ փնտոեն. մարմնեղէնին ու ոգեղէնին զուգաւորման մէջ: Զգացնել թէ՛ երանութիւնը՝ հոգիին է միայն, ո՛չ մարմինին՝ ո՛չ փառքին ու արծաթին. ոչ հաճոյքին՝ ու ոչ սակարկութեամբ ու պայմանադրութեամբ եղծուած բարիքին ու սիրոյն: Հանգչեցէք իմ մէջ և ես պիտի հանգչիմ ձեր մէջ — արձագանգը տարիներ առաջ արտասանուած իր խօսքին՝ «եկայք առ իս և ես հանգուցից զձեզ»: Բնակեցէք ձեր Հոգիին մէջ ու ես պիտի գտնեմ զձեզ ձեր ա՛յդ բնակարանին մէջ — բաժանումի ատեն ուղղուած սրտազին կոչ մը՝ զոր բարձրագոյն ու ազնուագոյն սէրը միայն կրնայ թելադրել:

Այդ միութիւնը խորհուրդ է, որովհետև խորհուրդը՝ միութիւն է: Տեսանելի, ու անտեսանելի, զգալի ու իմանալի՝ իրարու հակասական երկու իրականութիւններու միութիւն: Ու «գերազոյն երջանկութիւնը» գերագոյն վայելիք է կամ նաշակը՝ որ կը գոյանայ հոգեղէնին ու ոգեղէնին իրարու մէջ ընկղմումով. գոյութիւններու՝ ու գոյութիւններու մէջ՝ հոգեկան գոյութիւններու ներգաշնակ միութեամբ:

Եթէ երբեք հունտը, հողին արգանդին մէջ՝ բնական ներգաշնակութեամբ, յառաջ կը բերէ ցորենի ատօք հասկը, կամ ցորեկը զիշերին մէջ թաղուելով՝ օրը, ու միտքը ստարկային վրայ իյնալով՝ յառաջ կը բերէ մտածում, հոգւոյն երջանկութիւնն ալ, կը գոյանայ մարդուն և Աստուծոյ գեր-բնական ներգաշնակութեան խառնումով:

Դժուար է մեզի համար գտնել երջանկութեան սկիզբը՝ որովհետև գառն կը թուի ըլլալ, ամենէն աւելի, հաշտեցնել դժբախտութիւնները ու բարեբախտութիւնները՝ միակ լոյսի մը ներքև, որ առանց

այլևայլի՝ Աւետարանի՛նը պիտի ըլլայ: Գժուար՝ որովհետեւ կը խուսափի մեր մէջ-ջէն զիտակցութիւնը՝ ըմբռնելու համար թէ բոլոր վիշտերը, բոլոր կորուստներն ու բոլոր առօրեային մէջ մեր վալլած ուրախութիւնները՝ բնական կեանքի մը հետեւանքներն են: Եւ թէ՛ ցրուելու չէ՛ մեր էութիւնը, ոչ՝ մէկուն գառնութիւններուն, ոչ ալ միւսին ուրախութիւններուն մէջ: Պահել ինքզինք, տեսակ մը անբացատրելի, բայց իմանալի ուրի՛շ «ուրախ» և «զուարթ» արամազրութեան մը մէջ՝ որուն համաձայն՝ թէ՛ այդ բոլորը պիտի ապրուին և թէ՛ սակայն պիտի չապրուին: Ու ճիգ ընել՝ բարձրագոյն ու խորագոյն նպատակի մը սիրոյն համար՝ մեր կեանքը միութեան մը մէջ մտցնել ու այդ միութիւնը տանիլ Աստուծոյ սեղանին՝ իբրև երախտալիք մեր պայքարին, ու ըսել ի՛ր հրահանգին համաձայն՝ «զոր պարտէաքն առնել՝ արարաք» (Պուկ. Ժէ. 10): Մէկը՝ որ յաջողած է՝ մտածականը ընել կեանքին ու գտնել, անդորրութեամբ, զիտակցութեան իր ներքին Արչալոյսը, այգպիտին, կեանքի իւրաքանչիւր հանգրուանին՝ ուր կայ համակրանք ու հակակրանք հաւասարապէս, իրաւամբ կրնայ գործածել ամենէն աւելի «Սէր իմ Յիսուս» բացատրութիւնը:

Եթէ երբեք խուսափած է սրտերէն այդ լոյսը՝ վասնզի պակասած է քաջութեան առաքինութիւնը նւթը և մարմինը պարտելու, անոնք խօսք մը հասկցնելու, ու հաւատք՝ նախ ի՛ր անձին վրայ, յետոյ սեր և վստահութիւն Գրիսոսի անձին վրայ:

Ե՛րբ պիտի կարենայինք լսելու արամազրութիւն ստեղծել մեր մէջ, ամենէն աւելի ա՛յդ կոչը ըմբռնելու համար «կալցեֆ յիս եւ ես ի ձեզ»: Կոչ մը՝ ուր կայ որինզին անուշութիւնը՝ կանչելու համար հօտէն բաժնուած գառնուկը:

Ինք՝ որուն ամէն մէկ արարքը՝ Հօրը լոյսին ու ձայնին մէջ բռնուած, որուն ամէն մէկ երկրաւոր խօսքը, երկնաւոր Հօրը ճշմարտութեան ու բարութեան շունչովը հզօր. որուն ամէն մէկ նայուածքը՝ անպատմելի հրապոյրով մը ծիածանուած, և որուն ամբողջ կեանքը՝ մեզի անհասկնալի տառապանքներով ու հրաշքներով ծագկաղարգուած՝ միակ նպատակ մը ունեցաւ — պարգեւել այդ կորսուած խաղաղու-

թիւնը՝ հողին. ի՛ր իսկ անձին ներկայութեամբ՝ բանալ հողիներուն մէջ, առաջին օրէն մնացած ու թաքնուած Աստուծոյ մէկ մասնիկը — լուծած ըլլալու համար կեանքին խորհուրդը — ու ատով տալ ինքզինք բոլոր սգաւորներուն, ու բոլոր հաւատացեալներուն: Ու հրաւիրել մարդիկ՝ զէպի նախ իրենց անձին վստահութիւնը, ու յետոյ՝ ի՛ր անձին: Որոտանալ նո՛ր կեանք, նո՛ր լոյս, ու նո՛ր երջանկութիւն անոնց՝ որոնք սիրով կը բարձրանան կեանքի Գողզութեային վրայ, Իրմէ յետոյ, ու սիրով կ'ընդունին Ուղեցեալը, Ուղիով բացուած իրենց սրտերուն մէջ:

Եւ սակայն որքան կարգանք ու լսենք զինք Աւետարանին մէջ՝ կամ Եկեղեցւոյ բեմէն՝ ա՛յնքան մնանք պիտի հեռու ու անհաղորդ ի՛ր Հօգւոյն հա՛ եթէ երբեք մեր արարքը (կարգալու կամ լսելու) չի՛ մղուիր ներքին պէտքէ մը: Այն որ ծաբաւը ունի՛ ա՛յն միայն թող փնտռէ: Որովհետեւ այն որ կը փնտռէ՝ ա՛յն միայն պիտի գտնէ: Ով որ չունի հաւատք, չունի իր մէջ՝ իր հողին, իր իսկութեան դառնալու ճիգ՝ չունի թոխք ողբգէնին, թող չմտենայ իրեն ու իր Աւետարանին. որովհետեւ շատերուն՝ «քար զլորման», և ոմանց՝ «քար կանգնման» պիտի ըլլայ: Անոնք սակայն՝ որոնք ներկային մէջ կը զգան թէ պիտի կատարուի այդ միութիւնը, ոե՛ն ձեռի մէջ, թող թափեն իրենց ամբողջ կորովը զինք գտնելու. թող գործածեն իրենց իմացականութիւնը՝ իր լոյսին հասնելու, տառապին իր քաղցրութեամբ, ու գնեն իրենց արտայայտութիւններուն ու կենցաղին մէջ հասկնալի լրջութիւն մը, ու քիչ մըն ալ շնորհ:

Բայց ամենուս բաղձանքը չէ՞՞ երջանկութիւնը: Ատոր համար էր որ Յիսուս անակնկալի չէր գար երբեք, երբ իրեն կը մօտենային պայազատներն անգամ, հայցելու համար Իրմէ լոյս, ու լսելու համար Իրմէ փրկարար խօսքի մը սպեղանին: Այգպիտներէն էր Աւետարանին մէջ ներկայացուած մեծահարուստ երիտասարդը՝ զոր սիրով ու համակրանքով ընդունեց, ինչպէս սիրով կ'ընդառաջէր ու գեռ լ'նչ չիմացուած ու չզգացուած զորովով մը՝ բոլոր անոնց՝ որոնք իր ներկայութեան լոյսին կ'ըլձային ու անկէ ճառագայթող ձրի ու անհուն բա-

ընթերցումը — Տառապած մայր մը՝ որ կը տանջուէր իր միամօր որդւոյն գազապին վրայ: Չարչարուող հայր մը՝ որ կը հաւատար թէ իր ներկայութիւնը, նոյնիսկ հեռուէն ձեռքի շարժումը, կամ փափաքը բաւ պիտի լինէր իր գեռատի աղջկան տալ հանգիստ՝ ջերմին հրայրքէն: Իր սիրելի բարեկամը. ու նոյնիսկ մեղաւոր կինը, որ վսեմ՝ իր ցաւերուն մէջ, եկած էր քաջութեամբ, Իր լոյսին ու ձայնին ետեւէն. իբրև ճշմարիտ հաւատացեալ՝ ճշմարիտ գորովը փնտռելու, ապրելու Ի՛ր ձայնին մէջ միայն. միանալու Իր լոյս հոգիին հետ, ու Իր գեր-երջանիկ անձովը միայն գտնել իր կորսնցուցածը՝ երկնային զանձը՝ Հոգւոյն երջանկութիւնը: Ու այդ լոյսին էջքը մարդուն հոգւոյն տաճարին մէջ, ուրիշ բան չէ եթէ ոչ ոգիին զերագոյն վայելքը՝ որ ինքն իր մէջ հարուստ՝ երանութիւն մըն է, Աւետարանի բացատրութեամբ՝ արքայութիւն մը ու ներդաշնակ միութիւն մը՝ ստորագաս անձին՝ մարդուն, ու զերագաս անձին՝ Աստուած - Քրիստոսին:

\*

Քրիստոսէ առաջ ու Քրիստոսէ ետք, փորձուած է բանականութեամբ ու իտէալ խորհրդապաշտութեամբ հասնիլ երանական հոգեվիճակի մը: Հասնողներ ալ եղած են: Բայց չենք վարանիր յայտարարել թէ անոնք չեն ապրած ստուգիւ «անձնաւորեալ գոյութիւնը» — հակադրաբար «իտէալ գոյութեան» — Քրիստոսի կեանքին՝ զոր այնքան հեշտանքով ապրեցան այն խումբ մը ձկնորսները ու իրենցմէ յետոյ եկող բոլոր սուրբերը՝ ա՛յս իսկ աշխարհի վրայ:

Հին օրերու իմաստունը, Քրիստոսէ չորս դար առաջ, խանդի ու թօրէքի անհրաժեշտութիւնն ալ կ'առաջադրէր կարենալ բարձրանալու համար «բուն բարիին»: Որ սակայն հեռու՝ կը մնար իբրև «գաղափարական գոյութիւն» մը:

Այդ «բարին» Ի՛նքն էր. որ եկած էր մեր աշխարհի վրայ, մտած մարդոց կերպարանքին ներքեւ: Որ կը բերէր նո՛ր կեանք, ու նոր սկիզբ: Ինք՝ իմաստուն մը չէր, ոչ ալ Իր կրօնքը՝ իմաստասիրութիւն մը: Ինք՝ կեանքն էր. ու Իր վարդապե-

տութիւնը՝ յայտնութիւնը՝ այդ կեանքը ապրելու եղանակին: Եւ եթէ Հելլէն ըմբռնումին համաձայն, աշխարհը և կեանքը կայական բան մըն էր, ընդհակառակը՝ քրիստոնէութեան համար, անիկա պատմութիւնը ունէր, եղածը՝ ու ըլլալիքը, նուազի մը կամ մեղեդիի մը հանգիստութեամբ. ա՛յնքան անուշ ու ա՛յնքան սրտին մօտիկ, որմէ անգամ մը բռնուողը՝ ալ չէր կրնար բաժնուիլ. որ՝ զէպի կատարելութիւն կը շարժէր: Այդ երգին մէջ ապրողը՝ մոռցած կ'ըլլար երգը պայմանաւորող ձայները. որովհետեւ անոնց մէջէն հոսող «անձնաւորեալ զեղեցկութիւնն» էր որ կ'ողողէր իր հոգին: Այսպէ՛ս կը բացատրուի Քրիստոսի ետեւէն զացող՝ ապրող մարտիրոսներու ու նահատակներու վարդապո՛յն երամբ: Ինչպէս արձանի և կամ արուեստի ունէ գործի մը մէջ՝ անոր մէջը զեղեցկութիւնն է որ կը խօսի մեզի, ու նիւթը մուսացութեան կը տրուի, այնպէս նաև Քրիստոսի սիրոյն մէջ իրենց հոգին կառուցողները՝ աշխարհն ու կեանքը կը գտնէին Քրիստոսի անձովը լեցուած, ու զանոնք կը սիրէին, մոռնալով զիրենք՝ իրենց մէջէն խօսող Քրիստոսը: Այդպէս չէ՞ր նաև որ Քրիստոս կը սիրէր ամէ՛ն մարդ. Իր ծընողքը. Իր անմիջական շրջանակը. յետոյ էն վերջը՝ զինք չարչարողներն ալ. ու բոլոր իրեն մօտեցողները. անոնց մէջէն կինե՛րն ալ, ու կիներուն մէջէն մեղաւորներն ալ: Վասնզի Քրիստոս՝ Աստուծոյ կեանքն էր, և Աստուած՝ ինքզինք զրած էր մարդոց շունչին մէջ. ու Քրիստոս՝ այդ շո՛ւնչն էր զոր կը սիրէր, ու զԱյն Իրեն զարձնել կ'ուզէր: Որովհետեւ Քրիստոս՝ երբ աշխարհն ու մարդը կը ստեղծէր՝ Իր շօրը և Ս. Հոգիին հետ, սիրով կը ստեղծէր: Ատոր համար է որ Աստուած՝ Հայր կը դառնայ, ու մենք՝ Իր որդիները: Ինչպէս հայրը կը վերապրի իր որդւոյն մէջ, այնպէ՛ս Աստուած կը վերապրի մեր մէջ: Աւ մենք երջանիկ կ'ըլլանք, զգալով այդ վերապրումը, ինչպէս որդին մշտապէս երջանիկ է, երբ հօրը աչքերուն մէջ՝ ինքզինք կը տեսնէ, ու հայրը՝ իր երիտասարդութիւնը ու անմահութիւնը կ'ապրի իր որդւոյն հասակին մէջ:

Իցի՛ւ թէ զիտակցութիւնը ունենայինք մեր Անոր որդիները ըլլալու. ու հաւատք

Աւետարանին մանանեխին չափ, ու ամբողջական վտանգութիւն մը՝ Իր սիրոյն վրայ: Բռուն փափաք մը զգայինք, զի՞նք մեր մէջ ապրելու, ու մենք Իր մէջ վերածնելու:

Իր լոյս Անձին գոյութիւնը՝ կանթեղէինք մեր սրտին խորանին առջեւն: Իր անունին պատկերը պաշտէինք. ու իր ձայնին հրայրքէն ու քաղցրութենէն վառուէինք: Ի՞նչ պիտի կորսնցնէր աշխարհ, եթէ երբեք «չապրէինք» պահ մը Իր մէջ՝ ապրած ըլլալու համար զայն լուսազոյնս: Մի՞ վարանիք սակայն, Քրիստոս «անսուտ խոստում մը» ունի. պիտի ապրեցնէ՞ Ինք՝ զինք անոնց մէջ, որոնք կը «հաւատան» Իրեն. ու զի՞նք կը սիրեն առանց երկիւզի ու պայմանադրութեան՝ աշխարհի ու ընկերներուն մէջէն, և կամ ընկերները ու աշխարհը կը սիրեն Ի՛ր մէջէն: Այդ էր վերջին ընթրիքին՝ բաժանման վերջին պատուէրը՝ «Զի սրբեսլիք զմիմեանս» (Յովհ. ԺԿ. 34): Այդ «զմիմեանս»ին մէջ էր նաև թշնամին ու բարեկամը, չարչարողը ու համակրողը, հողին դառնորէն վերաւորողները ու զայն սիրողները: Աւ հո՞ր է նաև խորհուրդը կեանքին:

Իր վերջին օրուան կը թողուր Իր վերջնական փափաքին հրահանգը՝ «Զի սրբեսլիք զմիմեանս»ը. որովհետև քիչ վերջ՝ Ինք կ'երթար սիրելու, Գեթսեմանիի դառն տրտմութեան մէջ, Իր Հա՛յրը, ու Իր Հօր մէջ՝ Ինքզինք. ու ինքիմէջ՝ զի՞նք մատնող բարեկամը՝ ոճրագործ Իսկարիօստացին: Պիտի շարունակէր սիրել՝ տակաւին, մինչև Խաչին վրայ երբ ըսէր. «Հա՛յր, թո՛ղ դոցա՛ զի ոչ զիտեն զինչ գործենս»: Վասնզի ով որ չի՛ սիրեր՝ չի ներեր: Ով որ կը սիրէ՛ ցաւը կը բաժնէ, որովհետև՝ իր ցաւին մէջ սէր կայ: Ուրիշ սիրողը՝ ինքզինք կը սիրէ. վասնզի սէրը իր մէջէն կը ձառագայթէ: Աւ ով որ կը սիրէ՛ կ'ուզէ ինքզինք զնել իր սիրոյն մէջ, կ'ըզձայ բռնաբերէն ապրիլ ուրիշին մէջ: Աւ ամենէն աւելի Ի՛նք էր որ ապրեցաւ աշխարհի ու մարդոց մէջ, ու սիրեց Իր ամբողջ հողոյն զօրութեամբ՝ ճիշտ որովհետև Ինք «աշխարհէն չէր»: Բայց որ կ'ուզէր աշխարհն ու մարդը Իր մէջ դարձնել՝ ու ատոր համար լեցուն հրայրքով մը կոչ կ'ընէր մարդոց՝ «Կացե՛ք յիս՛ եւ ես ի ձեզ», ու տալ ստոյգ երջան-

կութիւնը Իր Անձին ներկայութեամբ ու միութեամբ մերինն հետ՝ որպէսզի Իր ուրախութիւնը մեր մէջ ըլլայ. «Զի ուրախութիւն իմ ի ձեզ է», այդ ուրախութիւնը՝ որ ամբողջութեամբ անպարագրելի հրճուանք մըն է, բուն խի կրանութիւնը, ու «լցեալ ուրախութիւն»ը (Յովհ. ԺԵ. 11):

\* \* \*

Գրեթէ ամէն վայրկեան ենթակայ՝ մեր շրջապատէն՝ քաղցրութենէ ու շնորհէ զուրկ խօսքերու, գորովէ ու համակրանքէ պարպւած նայուածքներու: Ենթակայ անտարբերութեան, անհասկացողութեան. աշխարհէն ու մարմինէն եկած բնական սըրտնեղութիւններուն, ու աւելի լայն շրջանակի մէջ՝ ընկերային, քաղաքական ու բարոյական անհրապոյր ու անիմաստ պայքարներու՝ մենք՝ որ կ'ապրինք այս աշխարհի վրայ, իրրե հողեղէն ու հոգեղէն «մարդ», պիտի չտանէի՞նք կեանքը՝ սիրով: Այն «սէրը»՝ որ տակաւին չէ հասկցուած: Իցի՛ւ թէ կարենայինք ա՛յդ բարձրութեան տանիլ՝ մեր վիշտերն ու հրճուանքները: Կեանքին հորիզոնական զիժէն վեր բարձրացնէինք մեր հոգին գէպի եռանկիւնին զիրար կտրող միութեան այն կէտը՝ որ սիրոյ միացուցիչ ուժն է. որ Աստուծոյ տեսակէտն է. ու Քրիստոսի սէրը՝ որ միշտ բարձրը պիտի մնայ, հաւելիելու համար զմեզ բարձրէ՛ն նայելու աշխարհի ու մարդոց վրայ, դարձնելու համար զմեզ «որդիք բարձրելոյ» (Ղուկ. 2. 35):

Փափաքելի է միանգամայն խորհիլ թէ՛ սկսնակներ ենք «Քրիստոսի կեանքը» ապրելու համար: Անիւի մը հանգիստութեամբ, մենք մեր վրայ կը դառնանք, նոր ճիգերով ու նոր ուժերով օժտուելով: Քրիստոնէական կեանքը՝ էսպէս նոր սկսիչներու շարունակական դարձ մըն է. աւելի ճիշտ՝ Քրիստոսին հաւատալու, Իր միութիւնը բռն կերպով ըզձալու, ու Իր կեանքին մէջ վերածնելու՝ շարունակական դարձ մը: Բոլոր արարողութիւնները, ամէն վայրկեան, ու ամէն տարի (մասնաւոր տօներու առթիւ), վերագարձող զօրութիւններ են. որոնք կը ներշնչեն զմեզ, կը նորոգեն մեր ճիգը, կը լուսաւորեն մեր իմացականութիւնը, կը խանդավառեն մեր հողին, հզօր

ու գործօն կը դարձնեն մեր կամքը։  
 Սիրելի ու գործելի՛ հետևաբար։ Սիրելի  
 այնպէս ինքզինք ու վստահիլ այնպէս  
 ինք իր վրայ՝ ինչպէս Աստուած կը սիրէ  
 ինքզինք, ու վստահ է ինքն իր վրայ։  
 Ուրիշները՝ թշնամին ու բարեկամը՝ սիրելի  
 Աստուծոյ մէջէն, կամ զԱստուած սիրելի  
 ուրիշներու մէջէն։ Կատարել անմիջական  
 պարտքը՝ «զոր պարտէաք առնել», միշտ  
 պահելով միութիւն ու ներդաշնակութիւն։  
 — Ահաւասիկ քրիստոնէական կեանքը,  
 որուն մէջն է երջանկութիւնը, որ իր կար-  
 գին՝ խորհուրդն է քառապանքին ու յարա-  
 սեւ զուարթութեան, այն «բաժանումին ու  
 միութեան», այն զգալի «կորուստին» ու  
 իմանալի «գիւտին» որ՝ վայելին է այս բո-  
 լորին ներդաշնակ ու նուիրապետական  
 կարգով խառնումին, որ իր կարգին՝ Քրիս-  
 տոսի վառուող ու չհատնող մորենիի յա-  
 ւէրժական սէրն է։  
 Ինք՝ ապրեցաւ ու խօսեցաւ երկրի  
 վրայ՝ միշտ Աստուծոյ հետ։ Ապրեցաւ  
 առօրեան՝ իր Հօրը՝ Աստուծոյ ներշնչումով։  
 Իրեն համար, կեանքի իւրաքանչիւր բոպէ,  
 ստոյգ դարձ մըն էր անցեալի բեղուն ապ-  
 բուսներուն՝ երկնաւոր Հօրը կեանքով։  
 Ծնաւ՝ իր Հօրմէն անբաժան. աճեցաւ՝ իր  
 Հօրը կամքին հետ. մօտեցաւ աշխարհի ամե-  
 նէն արհամարհուած ու հեռուները նետուած  
 բորտներուն. գնաց աղտեղի փողոցներէն  
 մինչև քալիլու անկարող անդամալոյձնե-  
 րուն քով. մօտեցաւ կաղերուն, կոյրերուն,  
 հիւանդներուն։ Մասնակցեցաւ հարսանե-  
 կան խրախճանքներուն. հարուստ մաքսա-  
 ւորներուն ու մեղաւորներուն տուները  
 պատուեց։ Առանձնացաւ լեռներու հովա-  
 սուն բարձունքները՝ միշտ ինքզինք իր  
 երկնաւոր Հօրը հետ մի պահելով։ Տառա-  
 պեցաւ մարդոց չտառապած անաւոր չար-  
 չարանքը՝ — չհասկցուելու, ինքզինք չը  
 պարտկելու, ու մատնուելու իր «բարե-  
 կամէն» — Խաչին վրայ յանձն առնելու  
 ամենէն անարգ մահը՝ իր սիրած ժողո-  
 վուրդէն՝ բայց մշտապէս ու ամբողջովին  
 երկնաւոր Հօրը շունչին հետ։ Ինք՝ երջա-  
 նիկ էր, իր տառապանքին մէջ, ու եր-  
 ջանկութիւնը իր մէջ արձանացած, զայն  
 կը բերէր երկինքէն երկրի վրայ մարդոց՝  
 որոնցմէ ընտրանիները միայն պիտի լինէին  
 «անօթ ընտրութեան», անոնք՝ որոնք երկ-

նաւոր Հօրը պէս, զիտէին սիրելի թշնամիին  
 թոյնը ու բարեկամին խորխորը՝ վիշաք ու  
 հրճուանքը հաւասարապէս։

Երանի՛ր. բի՛ւր երանի այն բարի ու  
 ձկնորս հողիներուն, հաւատաւոր, ու ան-  
 կեղծ մեղաւորներուն՝ բոլոր ժամանակ-  
 ներու — որոնք ա՛յս իսկ աշխարհի վրայ,  
 կ'ապրին սրբազան ամուսնութիւնը — ան-  
 պարագրելի «սիրոյ» մը մէջ, իրենց իսկ  
 հոգւոյն խօրը, չգիտեմ ո՛ւր բացուած՝  
 Քրիստոսի անձին հետ։ Կը սիրեն իրենց  
 «բարեկամ Քրիստոս»ը՝ առանց զժողքի  
 կամ արքայութեան պայմաններուն . . . :  
 Կը սիրեն թշնամիները ու բարեկամները,  
 ամենէն դառն ցաւերը ու բերկրանքնե-  
 րը . . . : Ապշեցուցիչ սէ՛ր, արդարև։

Այդպիսիները՝ կը խօսին մեզի՛ հետ,  
 մեզի՛ պէս, բայց տարբեր է անոնց խօս-  
 քին շունչը։ Կը գործածեն մի՛ր բառերը,  
 բայց տարբեր է անոնց շնչալը։ Կը քալեն  
 մեզի նման, ու մեր կողքին՝ բայց ուրիշ  
 շնորհ մը ունին։ Կուլան ու կը տառապին  
 մեզի՛ պէս, մեզի՛ համար՝ ու տարբեր է  
 անոնց սուգին թափը։ Կ'ուրախանան մեզի  
 հետ, ու մեզի պէս՝ բայց տարբեր է անոնց  
 հրայրքը։ Կը տեսնեն մեզի հետ, ամէն  
 ինչ, բայց ուրիշ է անոնց նայուածքին  
 շողը։ Կը լսեն ու չեն լսեր։ Կը մեռնին,  
 մեզի հետ, մեզի՛ համար, մեզի՛ պէս՝ բայց՝  
 տարբեր է անոնց մահը. որովհետև չի՛ն  
 մեռնիր, այլ կ'ապրին այդ շնչալը ու այդ  
 շնորհը, այդ հրայրքն ու շողը՝ ու կ'երթան  
 վայելիլու ու նստակիլու ամուսնութիւնը. ու  
 զանելու Յաւերժական սէրը, որ խորհուրդն  
 է երջանկութեան։

ԻՍՍՀԱԿ ԱՅՂ. ՂԱԶՍՐԵԱՆ

